

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Կ'անցնի մինակ, նետելով յոգնած նայուածքն իր անծայր փողոցներուն մութին մէջ փետեկտրուող խեղճութեան... Մարդուն շախչախ ապրումին, որ մայթերուն յանդիման՝ կը քըսէ սիրտը իրեն թափով մ'անհոգ և խելար:

Կ'անցնի մինակ. մինչ յանկարծ կը լըռէ ճիշ մը ցաւի, Որ բարձրացաւ սա տրտում մահաստարտու խորշերէն. ինկաւ աղջնակ մ'անպայման, որ չէր կրցած դեռ կեանքէն իր յոյսերուն վարդագեղ հիւսել նարթոսն անուրջի:

Մութ է. անասող և ամպոտ հսկայ գիշեր մ'անլուսին, Ու հոգիներ կը դիմեն կորաքամակ և հըլու՜ Անգրաշխարհեան վայրերու հեթանոս խօ՛ւ վայելքին:

Մութ է. ծառի և ժայռի մթնաստուեր կոյտ մ'ամպալիւր կը թաւալի յամբընթաց փոթորկայոյզ գետերու Երկայնքն ի վար, խածնելով հոգն՝ որ վշտով է լեցուեր:

ՔԱՂՅՐ ՄԵՆՈՒԹԻՒՆ

Աշնան, անծայն ու մինակ քիւին տակ մութ սենեակիս, Հետու լըճին ափունքէն և դալարէն մարգերուն, Հետու հիւլիդ թովչանքէն, արահետէն իսկ թագուն՝ Քեզի համար ընդերկար հիւսեց տաղեր որբ հոգիս:

Հիմա, ձմրան այս ժամուն երբ ամէն կողմ է տրտում, Երբ իմ հոգին է թախծոտ անլուր վշտով պարտասած, Երբ կը յուզեն զիս տակաւ յիշատակներս միգամած՝ կը տենչամ լոկ երգերուդ թրթռուն երիզն անպատում:

Չայնիդ ամբիծ և յտակ դաշնաւորումն անյատակ, Գընացթիդ պարզ ու վըսեմ չքնադուծիւնն հիւցիկ... Եւ յետոյ շէկ ծամերուդ սարսուռն՝ ալիք առ ալիք:

Եկտէր, կեանքիս շինջ ազին դուն նունուֆարն ըսալտակ, Փայփայել սիրտըս հսկայ կիտակործան ու թմբիբ, Եւ լայնաբաց ճակատիս խոհերն՝ կնճի՛ր առ կնճի՛ր:

Գ Ա Ղ Տ Ն Ի Ք

Ո՛չ որ գիտցաւ թէ ինչո՞ւ մայրամուտի պահերուն Ես կ'ըզձայի միայնակ դիմել շրվէժը գիւղին... Նստիլ երկար խոհերով սիրած ժայռիս թիկունքին, Ու երազել մաքրափայլ յոյզերն սիրոյ վայրերուն:

Ըլլալ մինակ, անշատուած փոթորկածուժ աշխարհէն, Սրտիս մէջ սէր, և աչքիս առջեւ պատկեր մ'ազուական... Ոտքերուս տակ ոտոտոտուն կոյս ալեակներ գունեքիեան, Եւ բեկորներ խիճերու օծուած ճերմակ փրփուրէն:

Ո՛չ որ գիտցաւ թէ ինչո՞ւ աշնան իրկուն մ'ալ յանկարծ, Չիս չըզըտան շրվէժին հառաչներուն յանդիման... Եւ ո՛չ ալ լուռ դաշտերուն մենութեան մէջ սրբացած:

Օրեր անցան. ու ոմանք չեմէն իրենց հիւզակին, Ատողերուն հետ անտրտունջ և լուսնին տակ ոսկեման Տեսան աղջնակ մ'որ կու լար ինկած ժայռիս թիկունքին:

ԱՐԱՄԱՅԻՍ ՍՐԱՊԵՆՆ

ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ

«ՏԱԻՂ, ԵՒՈՒԵԱՆ». ԳԼԵԹՈՒՑՆԵՐ (1921-31) 2-րդ ԳԵՂՐԳ ԿԱՌՎԱՐԵՆՅ

Տարիներ առաջ անմոռաց թէոգիկի տա- րեցոյցներէն մէկուն մէջն էր (1925) որ Գ. Կառվարենցի փոքրիկ քերթուած մը կը կարգայր «Գաղտնիք»: Գուցէ շատե- րուն ապագապաշտիկ մը թուէր ան այդ երգի կմախքին ու խաչածեւերուն մէջ՝ որ աչքէ չէին կրնար վրիպիլ:

Եւ սակայն կը խորհրդածէի թէ՛ այդ երիտասարդը, իր «յտակ ու տար» շունչով, անպայման մեր արդի լեզուին գեղեցկագէտներէն մին ըլլալու էր. այն- քան մաքուր և թափանցիկ էր այդ լե- զուն, մեր հայրենի տաճարներուն քարե- րուն պէս սրբատաշ և օծուն:

Ու չէի սխալած: Երբ անկից տարիներ վերջ, այսօր, ձեռքս կ'անցնի «Տալիզ Եւոլեան» ը, այդ ամբողջ խմբանկարին մէջ, անթիւ ծաղիկներու, հազարումէկ թոյլի և բոյլի թրթռացումներուն մէջ, ուր կը սահիմ ու կը սաւառնիմ, հմայուած պէտք է խոստովանիմ որ հոն ընդհան- րապէս գեղեցիկը կայ մեր լեզուին, ներ- դաշնակութիւնը երգի, գեղումը գաղափար- պատկերներու և անոնք հոգեկան շքեղու- թիւն մ'ունին նրբարուեստ, և զգացումի փափկութիւնը, ուր ազնիւն և քնքուշը կը խառնուին վսեմութեան մը հետ որ շնորհ և օծում ունի միանգամայն: Իր քով մեզմ է խոովը, յոյզերէն վեր ժպտուն յոյ- սեր ծիլ կ'արձակեն, և Աստուած, ժարդ ու բնութիւն գերագոյն ներդաշնակութեան մէջ կ'ապրին առանց կապտելու փոխա- րարձ ինչ որ յատուկ է իւրաքանչիւրին:

Թերեւս ոմանց չափազանցութիւն թուի գովը զոր հիւսել կը փորձեմ. սակայն մէն մի ոտանաւոր որ կարդացի, նոյն հմայքը տուաւ:

Հանդերձաւորումին, շարժումներուն, պատկերներուն, զգացումին և ապրումնե- րուն մէջ արդի քերթողը պիտի զգայ հոն, որ ունի միանգամայն շունչ մը, իսկապէս դասական, յոնիական տաճարներու վսե- մին խորհրդով լեցուն. ինքն իսկ, խոս- տովանելով հանդերձ որ՝ թէեւ հելլենա- կան Եւոլի

«Չառակներուդ չեմ գարմէն...» Բայց անոնց պէս - հոգեկին Եւոլացի -, մշտօրէն Աանդութեանց հայրենի ու մայրենի բարբառին Ես կը պաշտեմ նշխարներն ու շքեղանքը խո- [րին...]:

Արդարեւ Կառվարենց բաց ի մէկ եր- կու աննշան շեղումներէ, պէտք է ըսենք որ վարպետ մըն է աշխարհաբարին մէջ, ինչպէս տաղաչափ մը գրեթէ անմեղան- չական: Եւ այս նշանակելի կը գտնեմ անոր համար որ վարուծանէն ասդին բո- լոր մեր ոտանաւոր գրողներն աւելի կամ լոր մեր ոտանաւոր գրողներն աւելի կամ պակաս՝ զիտակից կամ ոչ՝ կը գայթեն պակաս և կը գայթեն. հոս տեղը չէ անշուշտ ու կը գայթեն. հոս տեղը չէ անշուշտ տաղաչափութեան օրէնքներն յիշեցնելու, և սակայն, ինչպէս լաւ կը դիտէր Կ. Պոլսի հրապարակագիրներէն մէկը, մեր ոտանա- վոր գրողները գաղափարի աղքատութեան քով գէթ երգի վայելքը տային մեզի ճըշ- տագոյն տաղաչափութեամբ. այլապէս տաղակալի են և անարժէք:

Եթէ Կառվարենց հայ միտք մ'է, Այ- բարատի խոյանքներով և Արաքսի ար- տասուախառն փրփուրներով, բայց չեմ տարակուսիր աւելցնելու որ իր հոգոյն և քնարին վրայ շատ ազդած է Աթենասի ճիթենին, յունական ծովն ու երկինքը և դասական հնութեան ներշնչումը իրենց դասական հնութեան ներշնչումը իրենց անթերի տիպարներով եւ հելլէն դիցա- բանութեան անսպառ պաշարով: Այդ հո- բանութեան անսպառ պաշարով մէջ գեկան ու բնաբանական միջնուրտին մէջ է որ Կառվարենց ժառանգած է դասա- կանի կատարելութիւնն իր լեզուին, իր գաղափարներու դասաւորութեան, վսեմին և շնորհալիին:

Մեր սկսնակներուն պիտի ուզէի ցու- ցնել իբր ներդաշնակութեան օրինակ, պատկերներու շնորհին մէջ.

Մեր սկսնակներուն պիտի ուզէի ցու- ցնել իբր ներդաշնակութեան օրինակ, պատկերներու շնորհին մէջ.

Մեր սկսնակներուն պիտի ուզէի ցու- ցնել իբր ներդաշնակութեան օրինակ, պատկերներու շնորհին մէջ.